12· ԱՊՐԻԼ 1847 ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻ · ԹԻՒ 42 Գ ՃԵՄԱԶԻԼԷՎԼԷԼ· ՌՃԽԳ

ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԱՋԳԱՅԻՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԱՌԵՒՏՐԱԿԱՆ

Տարեկան գին կանխիկ Ղ.ՀՇ 100
Վեցամսեայ » » » 52 1/2
Պօլսէն դուրս գացած Լրագրերուն փոստային ծախքը առնողին վրայ է։
Այս Լրագիրը ամէն շաբաթ օրերը կը հրատարակուի։

Իր շահին համար լու մը հրատարակելուղողը պիտի վճարէ տողին 40 փարայ։
Նորատիպ գրոց ծանուցումը ձրի է։
Դուրսէն եկած նամակներուն փոստային ծախքը խրկողը պիտի վճարէ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

ՊՕԼԻՍ 12 ԱՊՐԻԼ

Մէկ տէրութեան մը և երկրի մը հարստութեան և յաջողութեան գլխաւոր հիմը և աղբիւրը երկրագործութիւնն ու վաճառականութիւնը ըլլալով, Օսմանեան մեծաղօր տէրութեան գահակալ առատագութ Կայսրը սուլթան Ապտիւլ Մէճիտ խան, որ քանի որ իր Կայսերական աթոռը ժառանգեր է նէ՝ ազգասիրական ազնիւ ոգւով իր հպատակները հայրաբար խնամելու տուած է իր խելքն ու խորհուրդը, ամէնքն ալ երջանկացընելու և հարստացընելու ամէն կարեւոր միջոցները խորհելու և՝ գործ դնելու վրայ ըլլալով, երկրագործութեան տեսանին (զիրատթ մէճլիսին) և վաճառականութեան տեսանին (թիճարէթ մէճլիսին) հաստատութիւնը որքան փայթ ունենալը յայտնի է։

Այս օրերս՝ մտածելով որ, ծովեզերեայ կամ ծովու մօտ երկիրներէն եղած բերքերը քիչ աշխատութեամբ կրնան ծախուիլ և նաւը դրուիլ, բայց ծովէն հեռու գտնուած երկիրներուն բերքը՝ ճամբաները գէշ աւրջրելած ըլլալնուն համար այս դիւրութիւնը չունին, շատ դժուարութեամբ և շատ կէս ծախքով ծովեզերքը կ'ինկնան, հրաման ըրաւ որ ցամաքէն ծովեզերեայ երկիրները գալու ճամբաներուն շինուելուն կերպը նայվի. և այս դիտաւորութիւնս՝ ի գործ դնելու յարմար կերպը գտնելու համար՝ արդարութեան վճռոյ գերագոյն տեսանին (մէճլիսի ահքեամի ատլէէին) անդամներէն ըլլալով ատանկ բաներու տեղեկութիւն ունեցող մարդոցմէ բաղկացեալ քանի մը անձինքներէ ժամանակաւոր մէկ ժողովք մը ըլլայ որ այս բաներուս վրայ խորհին, և յարմար դատած կերպերնին առանձին ծանուցական գրով մեծաղօր տէրութեանը իմացընեն։

Այս ժողովքս պէտք եղած խորհրդակցութիւնները ընելով որոշեց, որ ցամաքի ամէն երկիրներէն մօտաւոր ծովեզերեայ քաղաք մը ինկնալու համար՝ (խոշոր աւազով և քարի մանրուքով շինուած ճամբան ամէնէն յարմար է. որուն օրինակը տեսնուած է Ստամպօլէն մինչեւ Զէյքմէճէ շինուած ճամբուն վրայ։ Ամէկ ոտլ մը, որ քարով շինուած հասարակ ճամբու մը վրայ հարիւր հօխոյ բեռ կը քաշէ. ատանկ աւազով և քարի մանրուքով շինուած ճամբուն վրայ հարիւր յիսուն հօխայէն աւելի բեռ կը տանի, որով առաջուց եղած ծախքովը՝ և բեռ քաշող անասուններուն առաջինին չափ չի հոգնեցընելով՝ մի և նոյն ժամանակի մէջ առաջինէն աւելի ծախու ապրանք կրնայ խրկուիլ ծովեզերը։

Բայց որովհետեւ ամէն տեղ ատանկ ճամբաներ շինելը դժուարութիւններ ունի, և ժամանակի և ծախքի կը կարօտի. ուստի առայժմ Ստամպօլէն մինչեւ Զէյքմէճէ շինուած ճամբուն նորոգութիւնը՝ և դէպ ի Ռումելիի ներսերը շարունակութիւն ըլլալու է. և բարձրապատիւ Սարը ապէտին կողմէն ալ Թրապուզանի կուսակալ մեծապատիւ փաշային Տէ-դրոպի սոմ խրկուելով՝ այն ծովեզերքէն ցամաքը գացած ճամբաներուն շինուելուն վրայօք պէտք եղած տեղեկութիւնները անկէց ուզելու է. և ատանկ ճամբաներուն թէ՛ շինութեանը և թէ՛ ատեն ատեն հարկաւոր եղած նորոգութեանը համար ծախք ըլլալու ստակներուն Խազինէի նաֆիէ անունով գանձարան մը հաստատելու է պէտք եղած գործակալներովը, և այս բանիս համար եկամուտներ հաստատելու և կարգին դնելու է։ Եւ ատանկ բաներուն աղէկ առաջ երթալը որովհետեւ վարպետ մարդու ձեռք յանձնելով կ'ըլլայ, ուստի այս ճամբաներուս ըստ պատշաճի հաստատուն և աղէկ կերպով շինելուն վերակացութիւն ընելու համար՝ Էսքիշէհիր մէկ երկրաչափութեան և ճարտարապետութեան աղէկ հմտութիւն ունեցող վարպետ մը բերելու է որ ատոնք ամէնն ալ՝ ի կարգի դնէ։

Յիշեալ ժամանակաւոր ժողովքը իրեն այս խորհրդածութիւնները գրի առնելով կառավարութիւնդ հանուր ժողովքին (մէճլիսի իւմիւմիին) ներկայացուց. և այս ժողովքիս կողմէն ալ՝ առատագութ Ինքնակալին խրկուեցաւ. որ խորհուածները՝ ի գործ դրուելու հրաման ըրաւ. և արդէն գործադրութիւնը սկսած է։

—Ատակի տեղ անցած Թուղթերուն (էվրաքի նաքսիէին) ատեն ատեն տէրութեան դանձուն կողմէն տրուած շահերը հաշուելով իմացուած է որ՝ այն Թուղթերուն մէջ խարդախութիւն բանեցընող կայ. կամ սուտ Թուղթ կայ հատարակութիւն ձեռք, կամ առնուած շահը չառնուածի պէս նուրէն առնելու ճամբայ մը հնարուած է։ Այս խարդախութիւնս ինչ որ է նէ՝ թէպէտ իմացվելուն պէս առաջը առնելուն ճարը կար, բայց այս Թուղթերս պահողները առանց յանցանք մը ունենալու ինչաս քաշած պիտի ըլլային. որ բարեգութ Ինքնակալին կամացը ամէն կերպով հակառակ է։ Ուստի որոշուեցաւ որ ատկէց եռքը ատանկ խարդախութիւններ՝ ի գործ դնելը անհնար ըլլալու կերպով Թուղթեր հանուի. և առաջիկայ յունիս ամսոյ սկիզբէն՝ (հազիրանէն) հատարակութեան ձեռքը գտնուած ըստակ Թուղթերը փոխուին, և այս նոր Թուղթերէն տրուի անոնց ձեռքը։

—Պալի քէսրի քաղաքը՝ Մեծաղօր տէրութեան բարեկարգեալ զօրացը հագուստի համար գործածուած ապանէրու՝ առաջկուց ցոյց տրուած օրինակին նման աղէկ չըլլալուն պատճառին վրայ խորհելով գտնուեցաւ որ, մարդոյ չըլլալով ապանէրը մինչեւ հիմա ձեռքով գործուած ըլլալնուն համար անհնար է որ միակերպ աղէկ ելլէն. ուստի աղէկ ինչք հանելու համար հարկ էր մէկ ապպէի ֆապրիքա մը շինել հոն, և այս գործոյս համար պէտք եղած գործիքներն ալ այն տեղը կարգի դնել։ Այս շինուելու գործարանին ուրուագրութիւնը (բէսիմը) շինելով՝ արդարութեան խորհրդոյ տեսանին (մէճլիսի ահքեամի ատլէէին) և կառավարութեան գերագոյն տեսանին (մէճլիսի իւմիւմիէին) ներկայացուցին. և այս տեսաններուս մէջն ալ՝ այս գործարանին և գործիքներուն պիտանութիւնը իմացուելով բարեգութ Ինքնակալին առաջարկուեցաւ, որ՝ ի գործ դրուելու պէտք եղած բարձրագոյն հրամանը շնորհեց։

—Այս օրերս՝ որ ձմեռուան ցրտութիւնը անցաւ և գարնան զուարճալի օրերը սկսան, բարեգութ Ինքնակալը հրաման ըրաւ որ Պէշիկթաշ տուն և ապարանք ունեցող նախարարներէն և տէրութենէ ուրիշ գործակալներէն ոմն որ կ'ուզէ նէ կրնայ երթալ և այս առողջարար և զուարճալի եղանակիս օրերը այն տեղ անցընել։

—Սմասիա և Զօռում գաւառներուն կառավարութիւնը թէպէտ առաջ մէկ էր, բայց տեսնէ մը՝ ի վեր այլ և այլ անձանց յանձնուելով իրարմէ զատուածի պէս էր։ Հիմա մեծաղօր տէրութեան հրամանաւը այս երկու գաւառներս նորէն միացան, և ատկէց առաջ Սիվազու կառավարիչ Դրի Դրան Սաֆոթ փաշային յանձնուեցան։ Եւ Սմասիայի մօտհասը գտնուող Հաքո-ճի պէյի Հիւսէյին աղան ալ, որ տէրութեան գործոյ բաւական հմտութիւն ունենալը ցոյց տուած է, Էրզէրիրու ֆայմաքամ անուանեցաւ։

—Խարբուդ գաւառը բնակող քիւրտերուն ֆէդրիկիարէի ըսուած ցեղը մեծաղօր տէրութեան կարգադրութեանցը անհնազանդ ըլլալով՝ ատկէց առաջ Կիւրէն պաղէ ըսուած տեղը Մալաթիայի կառաւանը զարկեր և գտնուած ինչքերը յափշտակեր

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒՉՆԵՐՈՒՆ ԳՈՐԾԸ ԵՒ ԿԱՆՈՆՆԵՐՆԻՆ

Հրատարակութիւն Ա. Վերջ*։

1. Աշակերտ մը ճեմարանը երթաչու ըլլայ նէ ձեռքի ընդունելութեան գիրը անոնք պիտի փնտրեն։

2. Աշակերտաց հանգստարանի մէջ թիւերնին անոնք պիտի որոշեն ցիճակաւ։

3. Ճեմարանին բարեշարդութեանը, աշակերտաց առողջութեանը եւ. մաքրութեանը անոնք պիտի հոգ տանին։

4. Զբօսանքներնուն, կերակուրներնուն ընտրութիւնը անոնք պիտի ընեն. նաեւ գիրք, թուղթ, գրիչ, մեչան, եւ այլն անոնք պիտի հոգան։

5. Աշակերտ մը ծանր յանցանք մը գործեցով անոր դատաստանը կտրըլի նէ ուսումնատեսին առջեւը, այն դատաստանին ներքին տեսուչներէն աչ պիտի գտնուին։

6. Ճեմարանին աշակերտաց յառաջադիմութիւնը ասոնք պիտի փնտրեն ուսումնատեսին. եւ թէ որ թերութիւն մը տեսնան ուսման մէջ նէ իսկոյն խորհրդարանին պիտի իմացընեն։

7. Ճեմարանին արտին գրուած ընդհանուր կանոնագրութեան մասնեանին դուրս բան մը հաստատեչ կամ առժամանակեայ գործածեչ հարկ ըլլայ նէ առանց խորհրդարանի գիտութեանը կարող չի պիտի կրնան ըլլալ այս բանին։

8. Թէ դասատուներուն եւ թէ սդասաւորներուն մէջ անմիութիւն մը կամ անկարգութիւն մը տեսնուի նէ՝ իսկոյն նախագահին պիտի գրեն ուսումնատեսին հետ մէկ տեղ որ անոր վրայով արտաքոյ կարգի աչ խորհուրդ ընեչ հարկ ըլլայ նէ դատարաստութիւն տեսնայ։

9. Ամէն հինգշաբթի ճեմարանին մէջ ուսթօրման դատուած գրչխաւոր եղեչութիւններուն օրագրութիւնը խորհրդարանը դիտի բերեն հետերնին մանրամասն տեղեկութիւններով, եւ այս օրագրութիւններուն ներքեւը իրենց ստորագրութենին՝ ի ցատ ուսումնատեսին ստորագրութիւնն աչ դիտի գտնուի։

10. Ներքին տեսուչները ամէն ժամանակ ճեմարանը չի կրնաչ գտնըվչնուն համար, իրենց կոցմէն հոն մշտնջենաւոր փոխանորդ մը կրնան կարգեչ, բայց փոխանորդին աչ խորհրդարանին հաւանաց դիտի ըլլայ։

11. Թոդոտ վերը ըսվեցաւ որ ճեմարանին բարեշարդութեանը՝ կերակուրներուն ընտրութեանը անոնք պիտի հոգ տանին, բայց սովորականէն աւելի ծախքով ըլլալիք բաներուն չի դիտի կրնան ձեռք ցարնեչ մինչեւ որ գանձապետներուն չիմացընեն։

12. Ճեմարանին ուսման վերաբերեալ գործիքներէն բան մը պակսի նէ անոնցմէ դիտի փնտրվի։

13. Դասատուներուն ամսականները անոնք դիտի կտրեն, ուսումնատեսն աչ այս մասին իրենց հետ առնչով. բայց առանց իմացընեչու խորհրդականներուն չի դիտի խոստանան։

14. Երբեմն երբեմն գիշեր ատեն ճեմարանը դիտի երթան ցերեկվընէ գրանդանին ինքըզինքնին ճանչցուներչու նշան մը տալով գաչտուկ, բայց առանց դաչտղանի ընկերակցութեանը չի դիտի կըրնան հանգստարանէն ներս մտնաչ։

15. Ճեմարանի աշակերտները տացաւարէ տացաւար խոստովանցընեչու եւ հաղորդեչու հոգ տանին դիտի։

16. Առանց ճեմարանի դաչտղան քահանայի վկայականին հիւանդ աշակերտի դամբ չուռեչ չի դիտի տան։

17. Հնութիւնաց հանդէսներուն դատարաստութիւնները անոնք դիտի հոգան որոշեաչ ժամանակին։

ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՈՒՉՆԵՐՈՒՆ ԳՈՐԾԸ ԵՒ ԿԱՆՈՆՆԵՐՆԻՆ

1. Ամէն առտու իրիկուն գոնէ մէկ հոգինին ճեմարանը դիտի հանդիպի աշակերտաց ուսեչիքը խմեչիքը, հագնեչիքը, եւ ուրիշ ասոնց նման դիտոյքնին հոգաչու։

2. Թէ մատակտարին եւ թէ խոնարարին այնպէս մէկ դիտակութիւնը տեսնան որ ճեմարանին ծախքին ծանրութեանը դատճառ դիտի ըլլայ, կրնան փոխեչ ցանանք միայն ներքին տեսուչներուն գիտութեամբը։

3. Սովորական ծախքին ստակ մը աւելի ծախք ընեչ հարկ ըլլայ նէ ճեմարանին համար, առանց խորհրդարանի գիտութեանը չի դիտի կրնան ընեչ։

4. Շաբթէ շաբաթ դեռք ըլլաչիք ուսեչիքը կշռաքով մատակտարին դիտի յանձնեն եւ *մաղազային* բանաչին իրենց քոյը դիտի ըլլայ։

5. Ամէն ամսուգչուն ըրած ծախքերնուն *բուսուլան* գանձապետներուն դիտի տան որ արձանագրուի կշռաքովը ու գնովը։

6. Ճեմարանին կահ կարասիներէն բան մը պակսեչու ըլլայ նէ անոնցմէ դիտի փնտրվի։

ԳԱՆՁԱՊԵՏՆԵՐՈՒՆ ԳՈՐԾԸ ՈՒ ԲՈՆԵԼԻՔ ԿԱՆՈՆՆԵՐՆԻՆ

1. Գանձապետները աշգային ճեմարանին եկամուտին ու ծախքին հաշիւը ճիշտ բռնեչու դարտաւոր են որ հարկաւոր եղած ժամանակը կարող ըլլան տեղն ի տեղը հաշիւ ցըցուներչու։

2. Առանց իրենց գիտութեանը ճեմարանին մէջ սովորականէն աւելի ծախք եղած է նէ՝ այն ծախքին ստակը չհատուցանեն մինչեւ որ խորհրդարանին չիմացընեն։

3. Ճեմարանին ինչպէս ամէն ծախքին հմուտ դիտի ըլլան նէ, անանկ աչ մինչեւ եւ մէկ փարայ ամէն եկամուտին հմուտ դիտի ըլլան եւ իրենց ձեռքը դիտի ըլլայ։

4. Առանց խորհրդարանի գիտութեանը ճեմարանին հաշիւին համար ոչ փոխ ստակ դիտի առնեն եւ ոչ աչ տան. թէ որ այս կանոնին հակառակ շարժին՝ խորհրդականք ամէն դարտաւորութենէ ու երաշխաւորութենէ ազատ դիտի ըլլան այն փոխ առնուած կամ տրուած ստակին վրայով։ Ըսեչ է ցենը գանձապետները դիտի կրեն։

5. Առանց իրենցմէ մէկին ներկայութեանը ամսական չի դիտի բաժնուի։

* Տես թիւ 41։

էին։ Այս առաջնորդները զսպելը և պատժելը հարկ ըլլալով՝ հրաման եղաւ որ Անատոլուի արքունի բանակին զօրապետներէն Խալամ պէկը բաւական զօրքով յիշեալ ցեղին վրայ ելլէ։ Այս զօրքերուս բարեկարգեալ կերպով և քաջութեամբ ապստամբներուն վրայ յարձակուելնուն՝ ապստամբները չի կրնալով դիմանալ, յիշեալ զօրապետին մարդ խրկեցին իրենց կողմէն որ յանցանքնին ներէ. խոստանալով որ տակէց եռքը մէկ մըն ալ անանկ աւազակութեան գործերու ձեռք չեն զարներ, Մեծազօր տէրութեան կամացը և հրամանին հակառակ չեն շարժիր. և Մալաթիայի կարաւանը զարնելով որքան ապրանք ձեռք անցուցեր էին նէ՝ անոնք ամէնն ալ ետ տալու խոսք տուին և երդմնաւոր ցրցուցին։ Ուստի վերոյիշեալ զօրապետն ալ ասոնց աղաչանքը և խոստմունքը ընդունելով՝ Անատոլուի բանակին կողմէն Մեծազօր տէրութեանը գիր խրկուեցաւ. և այն գրոյն միտքը բարեգութ Ինքնակալին ալ իմաց տրուեցաւ. որ այն ապստամբներուն զիղջը և խոստմունքնին ընդունելով յանցանքնին ներեց։

— Անցածները լաւագոյն մէկին մէջ պատմեցինք, որ մէկ նաւավար մը Իքէնտերիէն Մարսիլիա տանելու համար նաւուն մէջ բակլայ առեր, և երեք ամիսէն եռքը Մարսիլիայի ճամբան չի կրնալով դրուելէ՝ Սաքիզ կղզին ելեր է։ Այս պատմութիւնս մեծազօր տէրութեան Խաֆիֆ վաֆայէ լաւագրին 327 թիւէն առնուած էր։ Բայց պատմութեանը մէջ սխալ ըլլալը Սաքիզէն վաւերական թղթով (իլամով) ստուգուելով՝ նոյն լաւագիրը 330 թուով հրատարակած թերթին մէջ առաջիւ սխալ լուսաբանին շիտակը կը պատմէ. որ է այս։

Յիշեալ նաւուն բեռը բակլայ չէ՝ ցորեն է եղեր. և հոկտեմբերի 7 ին Իքէնտերիէն ճամբայ ելլելով, չէ թէ ճամբան չի դիտնալուն համար, այլ սաստիկ ալէկոծութիւններու բռնուելուն համար կ'ըստիպուի առաջ Թատոս ելլել։ Այն տեղ քիչ մը օդը հանդարտելէն եռքը նորէն ճամբայ կ'ելլէ. բայց դարձեալ ալէկոծութեան բռնուելով Սաքիզ կը փախչի հովուն առաջը խնալով։ Այն միջոցին նաւն ալ սխեռեր է և ջուր առած ըլլալով մէջի ցորենը թրջեր է. ուստի հարկ եղեր է հոն նաւէն հանել, և այն տեղ ծախել։ Ահա բուն ճշմարիտ պատմութիւնը այս է. առաջին անգամ պատմուածը՝ բանաստեղծի ձեռքէ անցած բան կ'երեւի։

— Յայտնի է որ խել մը Դէրէնէ անուանով դպրոցներ կան տաճկաց մէջ որոնք մահմէտական կրօնից վարդապետութիւնը սորվելու համար հաստատուած են ուստի այն դպրոցներէն ելլողները իւրաքանչիւր համբուելով մահմէտական կրօնքին պինդ նախանձաւորները ասոնք կ'ըլլան. բայց տեսս տաճկաց յառաջադիմութիւնը որ ատոնցմէ սկսեալ ամէն հասեր է որ այս իւրաքանչիւրներէն մէկ քանին վերհասու արքային աղերսագիր տուեր են որ իրենց Փարիզ երթալու հրաման տայ որ հոն ուսմունքնին կատարելագործեն ատուածաբանութեան վրայով։ Վերհասու արքայն աղաչանքնին ընդունելէն ետեւ հրաման ըրաւ որ բոլոր ծախքերնին ալ արքունի գանձէն հատուցվի։

---

6. Ո՛չ դասատուի եւ ոչ սդասաւորի կանխիկ ստակ չի պիտի տան։

7. Տարուան տարեկան եկամուտին ու ծախքին հաշուին կը շիռը նախագահին պիտի ստորագրեշ տան։

ԱՏԵՆԱԴՊՐՈՒՆ ԳՈՐԾԸ ԵՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Աշգային ճեմարանին ջերմարերեաշ բոլոր գիրերը բաց Ի եկամուտի ու ծախքի հաշուետումարեն այն պիտի բռնէ։

2. Յիշատակարան մը պիտի բռնէ եւ հոն պիտի արձանագրէ, խորհրդարանին բոլոր խորհած ու տնօրինած գործերը. նոյնդես թէ ընկերութեան եւ թէ ճեմարանին մէջ դատահած գլխաւոր եղեղութիւնները։

3. Խորհրդարանը բացուելուն դէս ինքը իւր գրասեղանին գըշուիը պիտի գտնուի։

4. Որովհետեւ դաշտօնը ձրի է եւ ծանր, անոր համար իրեն օգնական մը կրնայ բռնել, նոր ամսականը ճեմարանին սնտուկը ընճարելով։

ԱՅՑԵԼՈՒՆԵՐՈՒՆ ԳՈՐԾԸ ՈՒ ԿԱՆՈՆՆԵՐՆԻՆ

1. Այցելուները ժամանակ ժամանակ ճեմարանը պիտի երթան այցելութեան եւ տեսած դասակարգութիւններին միայն խորհրդարանին պիտի իմացընեն։

2. Թէ որ ճեմարանի դասատուներէն, աշակերտներէն, կամ ընդհանուրներէն այցելուներուն գանգատ ընողներ գտնուի նէ՝ կրնան ասոնց գանգատը մտիկ ընել, ինչ բանի վրայ ըլլայ նէ ըլլայ. բայց գանգատելին որ մարդուն համար է նէ այն մարդը չեն կրնար յանդիմանել, այլ խորհրդարանին պիտի իմացընեն կամ բանիւ կամ գրով։

3. Այցելուները ճեմարանին մէջ տեսած գլխաւոր դասակարգութիւններնին խորհրդարանին իմացուցած ժամանակնին խորհրդարանէն գիր մը պիտի իրենք առնեն եւ գիր մըն ալ խորհրդարանին իրենք պիտի տան. այս կոչմնակի տրուած գիրերուն մէջ բանը ինչ կերպով դատուած ըլլալը նշանակուելով։

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ

ԱՆԳԼԻԱ։ Բառլամէնդին մէջ Բրաքովի հասարակապետութեանը վերնալուն վրայ խօսք բացուելով, որ անցած տարի Աւստրիայի կայսերութեան տակը մտաւ ինչպէս որ տակէց առաջ ծանուցած ենք, Ինկիլիզի տէրութեան նախարարներէն Պ. Հիւմ անուն ազնուականը առաջարկեց, որ տարէ տարի Ինկիլիզի կողմէն Ռուսաց տրուելու 100,000 լիրա ոգերկիրը չտան. որովհետեւ այս ստակիս այս կերպով վճարուելիքն ալ 1815 ին Վիէննայի կառավարութեանց դաշնադրութեանը մէջ եղած էր, և Ռուսաց տէրութիւնն ալ Բրուսիայի և Աւստրիայի հետ մէկտեղելով՝ այս դաշինքս աւրեցին երբոր Բրաքովի կառավարութիւնը վերցուցին. որովհետեւ այս կառավարութեանս ալ հաստատութիւնը նոյն դաշնադրութեանց մէջն էր։ Այս աղնուականիս առաջարկութիւնը որովհետեւ ծանր բան մըն էր, առայժմ ետ մնաց

Ինկիլիզները 1814 ին, իրենց Գէորգ Գ թագաւորին օրը՝ Ռուսերէն և Ֆիլիմենկներէն մէկէն 25,000,000 ֆլորին փոխ առած էին. և այս ստակս էր որ վերջ գրեալ կերպով տարուէ տարի պիտի վճարէին։ Պ. Հիւմին առաջարկութեանը վրայ հաշիւ եղաւ, որ 1816 էն մինչեւ 1846. 30 տարուան մէջ, Ինկիլիզները Ռուսներուն տուեր էն 40,493,750 Ֆիլիմենկի ֆլորին. այս գումարիս 32,743,750 ֆլորինը ստակի շահ է եղեր., և 7,750,000 ֆլորինը մայր ստակէն վար ինչեր են։ Ուստի՝ Ինկիլիզը հիմա այս հաշուիս՝ 17,250,000 ֆլորին պարաք կ'ունենայ, միայն մայր ստակ ըլլալով։ Ահա Պ. Հիւմին առաջարկութիւնը մոխիկ ըլլալի նէ՝ Ինկիլիզը Ռուսաց այսքան ստակը պիտի չի հատուցանէ։

— Լահօռի երկրի գործոյն վրայ խօսելով անգլիական Մօռնինկ Քրոնիքլ օրագիրը՝ Ինկիլիզի տէրութեան կառավարութիւնը կը պախարակէ. որ այս գաւառս բացէն բաղդաւորին իր իշխանութեանը տակը առնելու այս անգամին յարմար առիթ ունեցած իքէն ջարաւ. այն տեղի Թագաւորին Յառանդ իշխանին տուաւ այս երկիրը։ Լաւ ատանկ ընէր նէ հիմայ՝ իրաւունք ունէր կ'ըսէր. որովհետեւ Լահօռի տէրութիւնը Ինկիլիզներուն թշնամի էր։ Հիմա որ հաշտութիւն եղաւ, այս բանս ընելուն առնելը անցաւ. և ասկէց եռքը ընելու ըլլայ նէ՝ շատ ծախքերու մէջ պիտի խնայ. և շատ ալ վտանգներու զինքը պիտի մատնէ։

Քրանֆոռ օրագիրը կ'ըսէ. այս բանիս վրայօք Մօռնինկ Քրոնիքլը ինչ որ ըսէ նէ պարապ է. ուրիշ խօսքերէն յայտնի կ'երեւի որ՝ Ինկիլիզի տէրութիւնը Լահօռ գաւառը անմիջապէս իր իշխանութեան տակը առած ըլլալուն վրայօք բան մը գիտէ, որ յայտնի ըսել չուզեր։ Բանի վերոյիշեալ խօսքերէն ետքը կ'սկսի Լահօռը Ինկիլիզներուն ձեռքը ըլլալէն եկած ալէկոծութիւնները համրել. և ասոնց կարգը կը գնէ այն, որ Լահօռին և Պարսկաստանին մէջ միայն Աֆղանիստան կը մնայ, որուն հետ հիմայ Ինկիլիզի տէրութիւը ալէկ է. որով դիւրին կ'ըլլայ Ինկիլիզներուն պարսիկը պաշտպանելը Ռուսաց դէմ։

ԱՒՍԴՐԻԱ։ Բժշկական մէկ գրութիւն մը կայ՝ որ նմանաբուժութիւն (օմէօբադիք) կ'ըսվի։ Այս գրութեանս հետեւողները մանաւոր և իրենց յատուկ եղանակ մը ունին հիւանդներուն նայելու. և այն եղանակին համեմատ տուած դեղերնին ալ իրենք կը շինեն. դեղագործի շինել չեն տար։ Այսով երբեմն հիւանդը կը հարկադրի քիչ մը դեղի համար շատ ստակ վճարել. որովհետեւ բիլէրա չունի որ ամէնէն աժան շինող դեղագործ ուր գտնէ նէ անոր շինել տայ. բժիշկը ինչ ուզէ նէ տալու է։ Այսով շատ անկարգութիւններ և վնասներ ալ կ'ըլլար։ Աւստրիայի կառավարութիւնը հրաման հանեց, որ այս բժիշկներս ինչ դեղ պիտի շինեն նէ՝ անոր նիւթը ճանչցուած դեղավաճառներէն առնեն. և այն տեղին որքան մասը որքան ջրով կամ ուրիշ հեղուկով պիտի խառնեն տան նէ՝ գրով ձգեն դեղավաճառին խանութը. որպէս զի գնոյն վրայօք վէճ մը պատահի նէ՝ դեղավաճառին մէջ մնալով և պէտք եղած տաեղը ուրիշ դեղավաճառներու հարցուելով այն վէճը դիւրաւ կարուի։

ՌՈՒՍԱՍՏԱՆ։ Լրագրոյս նախընթաց թիւերուն մէկուն մէջը պատմուած է, որ ռուսաց կայսրը Նիկիմէն գետին սառած ջուրերուն վրայէն կառքով անցնելն իքէն սառը կոտրեր և ինքը կառքովը ջուրն է ինկեր. և ջուրին խորութիւնը քիչ ըլլալով անվնաս ազատեր է։

Այս արկածս ըլլալէն երեք շաբաթ ետքը՝ կայսերական հրամանաւ երկու Ինկիլիզ ճարտարապետ գայրին նոյն տեղը, որ Բօվլեոյի անցքին վրայ առկախեալ (ասմա) կամուրջ մը շինեն անցնող դարձողներուն ամէն տաեն ապահովութեանը համար։ Անանկ հաշիւ եղած է որ՝ այս կամուրջիս շինուելուն 8,000,000 արծաթ ռուսլի ծախք կ'երթայ. (որ կ'ընէ 40,000,000 ղուռուշ)։

ԲՐՈՒՍԻԱ։ Միլեզիա գաւառէն շատ վաճառականներ և գործատանի տէր մարդիկ Բրաքովի հետ ունեցած առուտուրներնուն երեսէն երեւելի վնասներ կը քաշեն կոր։ Երբոր Բրաքով Աւստրիայի իշխանութեան տակը մտաւ, Աւստրիայի կառավարութիւնը օրէնք մը դրաւ որ, Բրաքովի վաճառականներուն ձեռքը որքան դուրսի երկիրներէն եկած ապրանք կան նէ, ծախած տաեղնին անոնց համար մաքս վճարեն Աւստրիայի տէրութեան մաքսին հաշուին։ Այս օրէնքս՝ Միլեզիայէն Բրաքով խրկուած ապրանքներուն ծախուելուն արգելք մը եղաւ. որովհետեւ բուն գնոյն վրայ այս մաքսն ալ զարնելով՝ գինը շատ կը բարձրանար. և անդին նոյն տեսակ ապրանքին աժան գնով գտնվելուն համար՝ ասոնք առնող չէր ըլլար. քրաքովցի վաճառականները ալ այս ապրանքները որկէց առեր էին նէ՝ անոնց ստակը չէին կրնար տալ։ Շատն ալ սնանկացան (միւֆլիւղ եղան). անանկ որ՝ պարաքերնին դիմաւորելու ինչքերնին՝ հարիւրին հինգ հաշիւ կ'ընեն։

Մէկ կողմէն ալ՝ որովհետեւ Միլեզիայի գործատանքներէն եղած ապրանքներուն շատը Բրաքովի

ՀՆԴԿԱՆՈՒՐ ԿԱՆՈՆ

1. Ընկեր մը իւր դաշտօնէն դուրս եղած բանին չի պիտի կըրնայ խառնուիլ։

2. Խորհրդարանի ընկերները տարեկան պիտի ըշխայ յունվար մեկին սկսեալով. եւ տարեգլուխ ասոնց յաջորդը ընկերութեան մէջէն պիտի ընտրուի։

3. Գլխաւորի տեր եղող ընկերները բաց Ի այցելուներէն ամէն խորհուրդի իբրեւ խորհրդական պիտի գտնուին, մանաւանդ այն դաշտօնի տեր խորհրդականը որ խորհուրդը անոր դաշտօնին կը վերաբերի։

4. Խորհրդարանի մէջ բան մը որոշուի նէ անդաշտօն խորհրդականներուն ստորագրութենէն Ի ցատ դաշտօնաւոր խորհրդականներուն հաճութեան ստորագրութիւնն ալ պիտի խնդրուի։

5. Թէ որ երեւեշի բանի մը վրայով խորհուրդ ընեշ հարկ ըշխայ նէ մինչեւ որ ընդհանուր ընկերութեան անդամները ներկայ չի գտնուին նէ այն խորհուրդը ընդունելի չըշխայ։

6. Որովհետեւ ամէն բան բոլոր ընկերութեան գիտութեամբը ու հաճութեամբը պիտի ըշխայ, անոր համար ընկերութեան իւրաքանչիւր անդամը ճեմարանին ամէն գործին միշտ երաշխաւորութիւն ու դարտաւորութիւն պիտի ունենայ։

7. Թէ որ ընկերներէն մէկը դատճառով մը վշտանայ նէ իսկոյն իւր վիշտը խորհրդարանին պիտի յայտնէ, ոչ թէ ծածուկ դահեշով ընկերութենէ հեռու դրտրտիլ ու թշնամանալ անոր։

8. Թէպետ ընկերութիւնը ոչ իւր ազգէն եւ ոչ կառավարութենէ գացուելու բան մը կրնայ ունենալ, բայց խորհրդարանին խօսքը ապին անպին կամ օտար մարդոց առջեւ խօսեշով կրնայ անկէ կերդ կերդ անվայելչ բաներ ծագիլ. անոր համար խորհրդարանէն դուրս խորհրդարանին խօսքը չի պիտի ըշխուի։

9. Խորհրդարանին մէջ ինչ որ սահմանվի՝ իսկոյն պիտի արձանագրուի յիշատակարանին մէջ եւ խորհուրդը չի քակվի ամէն անդաշտօն եւ դաշտօնաւոր խորհրդականք անոր ներքեւը պիտի դնեն ընտրագրութիւնին իրենց հաճութեանը ու հաւանութեանը նշան։

10. Թէ որ ատակի վերաբերեաշ բանի մը մէկուն գիր տալ հարկ ըշխայ նէ՝ նախագահին ստորագրութենէն Ի ցատ բոլոր անդաշտօն եւ դաշտօնաւոր խորհրդականներուն ստորագրութիւնն ալ այն գրերին մէջ դիտի գտնուի. բայց թէ որ ուրիշէն գիր առնել հարկ ըշխայ նէ միայն ընկերութեան անուանը դիտի ըշխայ։

11. Նախագահը խորհրդականաց գիտութեամբը մը ընկերին որ գործ մը յանձնէ, այն ընկերը բանաւոր դատճառ մը չի ցցուցած չի դիտի կրնայ այն յանձնարարութիւնը մերժել, այլ սիրով դիտի ընդունի եւ ընդունած ըշխաշուն համար աշ գիր մը դիտի տայ նախագահին։

12. Խորհրդարանի մէջ երկու ընկեր իրարու հետ գացտուկ խօսք չի դիտի կրնան ընել, եւ ոչ աշ գուրսէն խօսք։

13. Ընկերութեան հաստատուն խորհրդարանը Պօշիս շուկային մէջ դիտի ըշխայ։

14. Ամէն ընկեր աշգային ճեմարանին ընկերութեանը ինչ դաշտօնով անդամ ըշխաշուն հաստատութեանը համար Պատրիարքին ընտրագրութեամբը քրոջը ցկայական մը դիտի ունենայ։

Գրուեցաւ այս կանոնագրութիւնը եւ հաստատվեցաւ Ընկերութեան իւրաքանչիւր անդամին ստորագրութեամբը։

ՊՕԼԻՍ

Ի խորհրդարանն Ընկերութեան
Աշգային ճեմարանի։
1. Յունվար 1847։

Աշգային ճեմարանի ընկերութեան կանոնագրութիւնը տեսայ եւ հաստատեցի ստորագրութեամբս ու Պատրիարգական կնքովս եւ տպագրեշու հրաման տուի։

Կոստանդնուպոլսոյ Պատրիարգ
Մատթէոս Արքեպիսկոպոս։
(Կնիք պատրիարգական)

Ի Պատրիարգարանն
ամենայն Հայոց։

երկիրը կը ծախուէր, հիմա այս կողմէն ապրանքներն քշուելու ճամբան գոցուած ըլլալով իրենց ալ հարկ եղած է իրենց բանուորները պարապ պահելու. բանուորներն ալ ճարերնին հատնելով մուրալու ելան, փողոցները լեցան. բայց մուրալով ալ շատ դժուար կ'ապրին. քանզի Նիւրոպիայի ամէն տեղերուն պէս՝ Սիլէզիայի մէջ ալ հացը շատ սուղ է այս տարի։ Բանուորներուն բան չի կրնալ գտնելուն վրայ աղէկ գաղափար մը տալու համար այս բաներուս պատմող լրագիրը կ'ըսէ որ, մէկ երեւելի գործարան մը, որ տակէց առաջ երեսուն հոգի կը բանեցնէր, հիմա մէկ հոգիով էր գործը կը տեսնէ կոր։ Իսկ է որ՝ մինակ այս գործարանէս քսան և ինն հոգի եղեր են, որ ապրուստ ճարելու մուրալէն զատ ճամբայ չունին։ Շատ գործարաններ ալ բոլորովին գոցուած են։ Շատ վաճառականներ ալ սնանկանին գոցեր են. որոց մէկն է Պրէզլաւ քաղաքէն Տիրէնֆօրթ ըսուած հարուստ և անուանի վաճառականը. որուն ըսկ պարտքը կ'ելլէ 600,000 թալեր. (10,200,000 ղուռուշ)։ Ուրիշ շատ հարուստ երեւցած վաճառականներուն համար ալ նոյնը կը վախցուի։

Սիլէզիայի կտաւեղէններու գործարաններուն շատ գտնուած տեղն է Հիրշպէրկ, և անոր շրջակայ գեղերը։ Այս տեղի բազմաթիւ բանուորները բանելու բան չի գտնելով ձեռք ձեռքի վրայ կեցած են, և շատերնին և գրեթէ ամէնքն ալ ուրուր հացի կարօտ եղած են։ Հացի պակասութեան վրայ ուրիշ մէկ դէշութիւն մէն ալ հատաւ վրանին, որ տարուան այս եղանակներուս մէջը (յունվար և փետրվար), սովորական չէ. մանաւանդ Սիլէզիայի պէս երկիրը։ Եւ այս դէշութիւնս է ջոյ պակասութիւնը. որ այնքան սատակացած է, խրմելու ջուրը այնքան քիչացած է, որ հարկ եղած է Բոլէֆիւֆին հրաման հանել որ խմելու ջուրը միայն խիստ հարկաւոր եղած տեղը չափով գործածվի։

ՀՈՒԼԱՆՏԱ։ Մէկ Ֆիլէմենկ երիտասարդ մը՝ իրեն քաղաքակից մէկ աղջկան մը հետ ապօրինաւոր ընտանութիւն ունեցած կ'ըլլայ. և տեսն մը անցնելէն ետքը անկէց ձանձրանալով կամ ուրիշ մը քով՝ կը խորհի որ անկէց ազատի։ Այս մտքովն՝ աղջիկը հետը կ'առնէ ճամբայ կ'ելլէ. և երբ որ տներէ և չէնքերէ կը հեռանան՝ ճամբէն կը խոտորեցնէ, մէկ անտառի մը մէջ կը խօթէ. հոն կ'ըսի անխնայաբար զարնել աղջկանը որ մեռնի։ Աղջիկը անանկ կարիճութեամբ ինքզինքը կը պաշտպանէ, որ ազուն հարկ կ'ըլլայ առանց իր նպատակին հասնելու ձգել փախչիլ. բայց դիտաւորութիւնը ինչ ըլլալուն նշաններն ալ աղջկանը վրայ կը մնայ. աղջիկը արիւն լլկայ, և վախէն և հոգնելէն ուշաթափած հոն կ'ինայ կը մնայ։ Երիտասարդը փախչելէն ետքը շատ չանցնիր, մօտաւոր մէկ տեղի մը երիտասարդ քահանայ այն ճամբէն կ'անցնի. աղջկանը ուշաթափեալ ինկած տեղին ու այս ճամբուն մէջ տեղը միայն քիչ մը թուփեր կային. անանկ որ՝ թուփերուն միւս կողմը ինչ ըլլալը չէր տեսնուեր, բայց ձայն մը ըլլար նէ կը լսուէր։ Մինչեւ այս առենս աղջկանը մարելը անցած էր. բայց կ'երեւի թէ երիտասարդը աղջկանը գլխուն շատակէզ զարկած ըլլալով՝ խելքին վնաս եկած էր. ուստի այս եկեղեցականին ոտքին ձայնը առածին պէս զինքը մեռցնելու ուզող երիտասարդն է կարծելով՝ կատաղութեամբ վրան կը յարձակի։ Քահանայն ինչ որ է նէ շատ դժուարութիւն քաշելով աղջկանը ձեռքէն կ'ազատի, իր տունը կը հանի։ Իսկոյն հրատարակվեցաւ. քահանայն բռնեցին դատաստանի քաշեցին. դատաւորը քահանային վրան արիւնի նշաններ ալ տեսնելով՝ որ աղջկանը վրայէն իրեն պրըշկած էր, հաստատուն նշան մը բռնեց որ յիրաւի աղջկանը հետ ապօրինաւոր կերպով ընտանութիւն ունեցողը, և ետքը մեռցնելու ուզողը այս քահանայս եղած պիտի ըլլայ. ուստի քահանային համար մահուան վճիռ տուաւ։ Իսկոյն ինքնին անհաւատալի չէր. որովհետեւ քահանայն երիտասարդ էր, և քահանայական ձեռնադրութիւնը մարդկային կիրքը չի վերցներ. ուստի դատաւորը այս կարծիքս այս քահանային վրայ կրնար ընել. բայց առանց աղէկ մը քննելու՝ միայն քանի մի նշաններու խաբուելով ատանկ մարդ մահուան դատապարտելը մեծ սխալ էր. որովհետեւ անմեղին կեանքն ու համբաւը մէկէն ուրեալ էր։

Աղջիկը այս մարդուս ոչ ըլլալը և ինչ բանի համար դատապարտուիլը աղէկ ժամանակին լսեց. հապա դատաստանատունը, բանին ստոյգը մի ըստ միոջէ իր բերնովը պատմեց դատաւորին. որով հարկ եղաւ առաջուց տրուած վճիռը ետ կանչել, և նորէն երկան բարակ դատաստանական քննութիւններ ընել. որով բանը հակըցուեցաւ. և քահանայն կատարելապէս արդարացաւ։ Աղէկն այն է՝ որ առաջուց տրուած անիրաւ վճռոյն դարձութիւնը տակաւին եղած չէր. ուստի մահուանէն ալ ազատեցաւ։

Նէմցէատանի և Օրլիցէրիի քանի մը բրօթէսդան օրագիրներ, որ միշտ քահանայները պախարակելու և բոլոր աշխարհի առաջ իբրեւ գէշ մարդ ցցընելու առիթ մը անցնի ձեռքերնին՝ հրատարակելու շատ ուշադիր են, որպէս թէ քահանայ բամբասելը իրենց կրօնքին էական պայմաններէն մէկը եղած ըլլայ, այս պատմութեանս առաջին մասը միայն իրենց նպատակին համար դատելով գրեր են. որպէս թէ դատաստանական ճամբով անհակառակելի կերպով մը ստուգուած ըլլայ որ այն աղջկանը առաջ բարեկամ և եղբը մեռցնել ուզողը Յիրաւի այս քահանայն է եղեր. անոր համար դատաստանական վճռով քահանայն կախուեր է։ Իսկ քէն եղած դատաստանը, և քահանային արդարանալը և մահուանէ ազատիլը՝ իրենց բանին ազէկ չէ՛ եկեր որ հրատարակեն։ Պատմածնին սուտ է ըսես նէ՝ դատաստանը և վճիռը կրնան ցցընել. բայց սա կայ որ՝ վճիռը տուող դատաւորը իրեն տուած սըխալ վճիռը ետ առեր է, որովհետեւ սխալելը ամամայ է։ Ասոնք ետ չեն առներ. որովհետեւ իրենց յօժար կամքն է որ սխալը ընտրեր են։

ԲՕՐԹՈՒԿԱԼ։ Ազատամբներուն ու ասն Միկուէլի կուսակիցներուն իրարու հետ միաբանելուն լուրը հաստատուած է. բայց ասն Միկուէլին կուսակիցները մէկալ ազատամբներուն հետ միացան ալ նէ՝ հետերնին մէկ դաշնք մը չունին. որպէս թէ կռիւին մէջ յաղթող ելլեն նէ հարկաւորապէս ասն Միկուէլը թագաւոր ընեն. ուստի կ'երեւի որ ասոնց այս առաջարկութիւնը պիտի մոռցուի. և ասն Միկուէլը իրեն յատուկ կուսակից պիտի չունենայ։ Ասոնք ասանկ միանալէն ետքը՝ ասոնց խումբերուն մէկը որուն որ գլխաւորներուն՝ալ մէկին էր, Դրաս օս Սենդէս դաւառին Սոպրոնա տեղը Վինհէս և Լաբա անուն զօրապետներուն առաջնորդութիւնը գտնուած թագաւորական զօրաց հետ պատերազմելով յաղթուեցան և կատարելապէս ցրուեցան. և զօրապետներն Մարսենիլ՝ մէկ ձիաւորէ մը զարնուելով մեռաւ։ Ասկէց զատ ուրիշ երեւելի զօրապետներ ալ մեռան այս պատերազմիս մէջ։

Ազատամբներուն Բօվլաս անուն մէկ ուրիշ զօրապետի մը գործ՝ աւելի յաջողութիւն գտաւ. որ Օրբրգոյի ազատամբներուն կողմէն խրկուած էր։ Ասիկայ դաւառին մէջ շատ մարդ ոտք հանեց. և իրեն կուսակից ըրաւ. և Կուաւտայի և Գրանդէլը Պրանքոյի ազատամբած պահապան զօրքերը Բէնամաքոր տեղը բերաւ ամէնը մէկ խումբ ըրաւ. որ Լաբա և Սոլա թագաւորական զօրապետներուն իրենց մօտենալը տեսնելնուն պէս՝ իրենց պահպանութիւնը յանձնուած ամրոցները պարպելին փախան։ Թագաւորական զօրքը Բօվլասին վրայ յարձակեցան այն տեղը. բայց ասիկայ անանցմէ շատը ջարդելով մնացածները փախչելու ստիպեց։

Բօվլաս զօրապետին համար կ'ըսեն որ՝ Բօրթուկալի մէջ գտնուած զօրապետներուն ամէնէն աւելի հմուտ է պատերազմական արուեստի։ Հին տեսնէ՝ի վեր ասն Միկուէլի զօրապետներէն էր. և թէպէտ ինքը հիմա 70 տարուան կայ, բայց ուժն ու սրատութիւնը պակասած չեն։ Բէնամաքորի կը ռիւը ըլլալէն ետքը 1500 հոգիով Դուժօ դեսը անդին անցաւ Էլէնդ Լիժօ դաւառը մտնելու համար։ Սալտանհա զօրապետը յունվարի 16 էն՝ի վեր մինչեւ փետրվարի սկիզբները իրեն զօրաց ընդհանուր բանակը Ակուէտա գրած է, որ Բօխմպրա քաղաքէն տասն կամ տասն և երկու ժամու ճամբայ է, Օրբրգօ երթալու ճամբուն վրայ։ Այսոր ձեռքը եղած զօրքը ամէնը 6000 հոգի են. ասոնցմէ ալ բաւական զօրք հարկ եղած է իրեն Լիսբօնայի ճամբան պահելու, որ ինքը ազատ հաղորդակցութիւն ունենայ մայրաքաղաքին հետ. և գլուխը նեղը եկած տեսնը այս զօրքը իրեն խեր չունին։ Խել մը զօրք ալ հարկաւորապէս պաշարք կրող սայլերուն հետ պիտի գտնուին. բանակին առջեւէն գացող և երթալու տեղերնին ինչ վիճակի մէջ ըլլալը հաստատող զօրք ալ կ'ուզէ. որովհետեւ ամէն տեղին համար կասկած կրնայ ըլլալ թէ կամ ապստամբած են, կամ ապստամբելու են։ Ասոնց պէս եղածը 6000 էն հանելով՝ իրեն բանին գալու զօրքը շատ կը քիչնայ։

Օրբրգօ քաղաքը միացող ապստամբ զօրաց համբանքը՝ 9500 կ'ելլէ. ասոնց 2300 հոգին կրթեալ զօրք են. և օրէ օր ալ՝ ասն Միկուէլին կուսակիցները ասոնց հետ խառնուելով, համբանքնին եվելնալու վրայ է։

Բորթուկալի թագուհին հրաման ըրած էր որ քանի մը նաւ երթայ Օրբրգօ քաղաքը ծովու կողմէն պաշարէ. և կը կարծուէր որ թագուհիին հրամանը՝ի գործ դրուած է. բայց այս գործիս համար երթալու նաւերը Վիկօ քաղաքին առջեւէն ճամբայ ալ ելած չեն. տակաւին հոն երկոթի վրայ կը կենան. և նաւախումբին հրամանատարը իրեն ասանկ ընելուն պատճառ այն կը բերէ, որ Օրբրգոյի ապստամբները իրենց ձեռքը երեք հատ սրբէատէր ըսված խոշոր շոգենաւ ունին, ինքը մէկ հատ մէն ալ չունի։ Այս շոգենաւերուն մէկը մէկ ղնդէր նաւ մը բռներ է, որ կառավարութեան հաշուին ծովը ձըգուած և պատերազմի պիտոյքով լեցուած է եղեր։

Թագուհին ալ՝ անանկ մէկ ճամբայ մը բռնեց, որ ամէնքն ալ զինքը պախարակել սկսան։ Դօռուէս Վէտուս տեղը պատերազմ մը ըլլալով ասկէց առաջ՝ ապստամբները յաղթուած էին, և երեւելի ներէն 47 հոգի՝ պայմաններով անձնատուր եղեր էին. որոնց գլխաւորներն էին Պօմֆին կոմսը, Ղէլեդինօ ճէնէռալը. Վիլլատէալ երիտասարդ կոմսը, Ալվիէս կոմսը, և այլն։ Այսոնք ամէնն ալ անպաղ ըսուած պրէ՝նուն մէջը լեցուց, Պիաֆրայի ծովածոցը Պիտաս ըսուած տեղը պիտի տանի, որ Բօրթուկալի տէրութենէ աքսորեալ մարդոց տեղն է. և բոլոր Աֆրիկէի ծովեզերքը՝ այս տեղին պէս գէշ օդ ունեցող տեղ չկայ։ Այս խեղճերուն վիճակը յիրաւի շատ ապատիելի է. որովհետեւ պզտիկ մէկ նաւու մը յատակը (համբարը) իրարու վրայ լեցուած են. և այս զօրապետներուն կընիկները և սըզայքնին յատուկ հրամանաւ յունվար 30 ին յիշեալ նաւը ասոնց հետ վերջին տեսութիւն ընելու գացին նէ՝ աղէկտուր տեսարան մը եղաւ։ Օդսն պակասութիւնը և տեղւոյն պզտիկութիւնը քիչ օրվան մէջ արդիւնքը ցցուց. հարկ եղաւ վեց հոգի անկէց հանել և հիւանդանոցը խրկել։ Ինկիլզի դեսպանը ասոնց վիճակին վրայ ցաւելով՝ պատիժնին թեթեւցընելու վրայօք խնդիրը ըրաւ կառավարութենէն. Պէնֆիքայի դեսպանն ալ միջնորդութիւն ըրաւ. կառավարութեան նախարարները տար վրայ խորհելու ժողովեցան. բայց թագուհին խստութիւնը չմեղմացաւ. անպաղ նաւուն նաւապետին հրաման խրկեց՝ որ շատ չաւշանայ. պատարաստութիւնները հոգայ և ճամբայ ելլէ։

ԶՈՒԻՑՑԵՐԻ։ Ֆրիբուրգի կառավարութեան մեծ ատենը՝ հատարակութեան տեղ տեղ ժողովք ընելով խռովութեան պատճառ ըլլալը խափանելու համար հետեւեալ կանոնները դրաւ։

1. Թէ որ մարդիկ տեղ մը ժողովելով վտանգ մը պատահի հատարակաց ապահովութիւնը վերցընելու, ժողովուողները չորս կամ վեց տարի բանտը պիտի կենան. և ժողովքը ընողը և ընել տուողը և նախագահը՝ 100 ֆրանքէն մինչեւ 500 ֆրանք պիտի տան բանտը կենալէն զատ։

2. Թէ որ ժողովուելէն ետքա մը կամ վտանգ մը չի պատահի նէ՝ ժողովքը ընողը և ընել տուողը և նախագահը տասն օրէն մինչեւ տարի մը բանտը կենան. տալու տուգանքնին ալ ըլլայ 50 էն մինչեւ 200 ֆրանք։

3. Այսոնկ ժողովքներուն մէջ հատարակութիւնը անհնազանդութիւն դրդողները բանտը պիտի մնան. մէկ ամիսէն մինչեւ տարի մը. և տուգանքնին պիտի ըլլայ 80 էն մինչեւ 400 ֆրանք։

4. Թէ որ կառավարութեան գործակալ մը կամ պաշտօնաւոր մը, կամ զինուորական կարգի մէջ մեծութիւն ատիճան ունեցող մէկ մը ատանկ ժողովքներու մէջ գտնուի նէ՝ բանտէն և տուգանքէն զատ իրենց պաշտօնէն ալ պիտի զրկուին։ Այսոնց պէս են փաստաբանները, նոտարները, և այլն։

5. Դատաւէն դուրս եղած այսպիսի ֆնատակար ժողովքներու մէջ գտնուողներուն համար որոշված պատիժն ալ վերոյգրեալներուն պէս պիտի ըլլայ։

6. Կառավարութեան խորհրդականներուն պաշտօնը և պարտաւորութիւնն է որ, մէկուն համար ամբաստանութիւն մը ըլլայ թէ արտաքոյ քաղաքական կարգի հատարակութիւնը գլխուն ժողվեր է, կամ թէ ինքը անձամբ անանկ ժողովքի մը մէջ գտնուեր է, այնպիսի մարդը մէկ յարմարաւոր բանտի մը մէջ պիտի դրնէ. և ատանկ բանտերուն դատաստանը ընող դատաւորներուն ատենը խրկէ, որ յանցանքին համեմատ պատիժն ալ որոշվի։

ՏԱՆԻՄԱՐՔԱ։ Ֆրանքֆօռ օրագիրը այս թագաւորութեանս վրայ հետեւեալ տեղեկութիւնը կուտայ։

"1846 թուին՝ Սունտ նեղուցէն անցած նաւերուն համրանքն է 18,763։ Ինաւ մէկ տարի մը այն տեղայ այսքան նաւ անցած չէր։ Սունտ նեղուցը՝ հիւսիսային կամ գերմանական ովկիանոսէն Պալթիկ ծովը մտնելու նեղուցն է. մէկ կողմը Ֆանիմարքա և Բրուսիա, մէկալ կողմը Շուէտ և Նուսատան։

"Պատերազմ չեղած ժամանակ՝ յամաքային զօրաց համրանքն է 24,824. զինուորական հրամանատարքն են 796 հոգի. որոց 23 ը ճէնէռալ են. 28 քօլոնէլ կամ գնդապետ (միրալայ). 21 քօլոնէլի փոխանորդ (քայմաքամ). 51 մէյոր (պին պաշի). 204 քաբիդէն (խօլ աղասը). 241 առաջին կամ սասրին

աստիճանի փոխանորդ (միւլայիմ), և 228, առանց մէջ վար պաշտօնատարներ, որ սուլթէօթիւնան կ'ըսուին։ Թէօլնէրներուն շատը վաթսուն տարին անցած են. մաժօրներուն տարիքն է 50 էն մինչեւ 60. քաբիդէններուն 40 էն մինչեւ 50. տարին աստիճանի փոխանորդներուն 30 էն մինչեւ 40. բայց առանց մէջ քանի հոգի մը կան, որոց տարիքը 40 էն մինչեւ 50 է. ամէնէն տարուքը՝ 48 տարեկան է։

ԱՕԳՈՒՑԻՆ

Թէօթահեայէն Արգոյ Թղթակիցնիս հետեւեալ նամակը կը գրէ մեզի։

Պ. Հրատարակիչք Հայաստան լուսոյն։

Թէօթահեա 28 մարտ 1847.

Լրագիրներնիդ միշտ կը յորդորէ իւր ընթերցողները որ ազգային լուրեր գրեն իրեն և կը խոստանայ զանոնք ձրիապէս հրատարակելու ուստի ուրախ սրտիւ հետեւեալ լուրը կուտամ ձեզի որ Թէօթահեայի վիճակի Հայոց ժողովուրդինուսում նասիրութեան ոգին ստանալը կ'աւետէ ձեզի։

Սուրբ Յատակի երկուշաբթի իրիկունը Ասիական ընկերութեանը փոխանորդ արգոյ Յակոբ աղա Շ.ինքարեանը փառաւոր հայկերոյթ մը ըրաւ իւր տանը մէջ որուն հրաւիրեալ էր տեղւոյս Արժանընտիր առաջնորդ Թովմաս ծայրագոյն վարդապետը, Պոլսեցի Աղամալեան Յովհաննէս աղայն և քաղաքիս երեւելիներէն Տաքէսեան Ստեփան աղայն Պալէնկեան Յակոբ աղայն և քանի մի ալ քաղաքիս բնիկ նոր վաճառականներէն։ Որովհետեւ այս հայկերոյթը ուրիշ մտօք չատհմանուեցաւ հապա միմիայն Ազգին բարեբաւութեանը վերայով խօսելու առիթ մը ունենալու համար. ուստի հոն փոխանակ նուագարաններու ու երգերու ազգին օգտին համար համազգական և իմաստուն խօսքեր կը լսուէին որ ճշմարիտ ազգասիրի մը ականջն ամէն քաղցրալուր նուագարաններէ ու երգերէ հաղարապատիկ անուշ են։ Թէ այս խօսքերով և թէ մանաւանդ առաջնորդ հայրերնուս շարժառիթ առենաբանութեամբը որ ժամու կէս տեւեց ամէն հանդիսականները 'ի գութ շարժեցան ազգիս մտատաղ մանկանցը վերայ. ուստի հետեւեալ օրը յանուն որբոյն Մինասայ ընկերութիւն մը հաստատեցին սիրայօգ միաբանութեամբ որպէս զի ասկէ ետեւ այն ընկերութիւնը այս վիճակի մէջ գտնուած թէ մանչ աղայոց և թէ աղջկանց դպրոցները բարեկարգէ և չեղած տեղուանքներն ալ հաստատէ։ Այս նոր բահատատ ընկերութեանը խիստ շատ մարդիկ բաժանորդ գրուեցաւ և հետեւեալ յարգի աղաներն ալ բաժանորդ գրուելէն 'ի զատ յատուկ նուէրով ալ իւրաքանչիւրը զատ զատ նպաստեալ ուզեցի՞ որանք են.

	ՂՐՇ.
Արժանընտիր առաջնորդ Թովմաս ծայրագոյն վարդապետը	500
Ասիական ընկերութեանը փոխանորդ Յակոբ աղա Շ.ինքարեան	2000
Ստեփան աղա Տաքէսեան	2000
Յովհաննէս աղա Աղամալեան	250
Յակոբ աղա Պալէնկեան	1000
Յովհաննէս աղա Լրղլուբիւմլեան	1000
Յովսէփ աղա Սանալեան	1000
Մահտեսի Կարապետ աղա Պալէնկեան	500
Ընդարձակ	8250

Յիշեալ գումարը տան հաղար ղուռուշի պիտի լեցուի և հաստատ մայր դրամ ըլլալով անոր շահը տարուէ տարի ընկերութեանը պիտի արուի։

Թէ որ Մայրաքաղաքիդ բարեպաշտ ազգակիցներնուս այս ընկերութեանը բաժանորդ ստորագրուելու ցանկացողներ կը գտնուին նէ, այդ տեղ պզտիկ նոր խանը Աղամալեան Յովհաննէս աղային ձեռքը կրնան ստորագրուիլ. մէկ բաժինին տարեկան 25 ղուռուշ վճարելով տարւոյս ապրիլ մէկէն սկըսեալ։

Ողջ լերուք։

—Վերհափառ Աբքայն լսելով որ սրբոյն Թարգմանչաց պաշտօնեայ մեծարու Մանասեան Սրբապետն աղայի ուսումնասէր որդին ուսման համար Փարիզ երթալու կը պատրաստի, հրաման ըրաւ որ անոր թէ ճամբու ծախքը թէ ուսմանցը համար հարկաւոր եղած ամսէքը սրբոյն գանձէն վճարուի անոր համար որ այս պատանին հայրը այսչափ տարիէ 'ի վեր իւր գտնուած փափուկ պաշտօնը ամենայն հաւատարմութեամբ վարելով արժանաւոր հանդիսացեր է վերհափառ Աբքային առանկ մէկ առատաձեռն պարգեւին։ Արդարև այս ալ մեր Մեծափառ Թագաւորին բոլոր իր հպատակացը վերայ ունեցած խնամոցը յայտնի մէկ ապացոյցն է։

ՕԱՆԱՕԱՆ ԼՈՒՐԵՐ

—Արբեցո-Ռեան ՀԼաս։ Փառանոյի Վայլեի քաղաքը՝ սրբոյն Վինչենցիոսի ոտնին օրը քսան և երկու տարեկան երիտասարդ մը Աղեկզանդր Լըքէօ անուն, արուեստիւ խաղախորդ (թատպոս), որ Հերքիւլէսի պէս ուժ ունէր, այն օրվան ոտնը պարապ չանցընելու համար կէս օրէն երեք ժամ ետքը թայոս ըրաւ. քիչ մը առեն իր բարեկամներուն հետ զբօսանքներու գտնուելէն ետքը՝ խաղալու և պարելու պարապեցաւ մինչեւ կէս գիշեր։ Այն առենը գինետուն մը մտնելով՝ իրեն բարեկամներէն Միշել Մանիւ անուն մէկը հոն գտաւ։ Երիկայ Լըքէօին մէկ գաւաթ մը ցրցընելով՝ որով սովորաբար պիտակը խմեն, ըսաւ. սա գաւաթով քանի գաւաթ օղի կրնաս խըմելնէ՝ ամէն մէկ գաւաթին քեզի մէկ մէկ ֆռանք կ'ուտամ։ Լըքէօ երկու գաւաթ օղի խըմեց, երկու ֆռանքը առաւ. իր ընկերներուն հետ մէկ տեղ դուրս ելաւ։ Հաղիւ թէ փողոցը քալել սկըսաւ, մէկ մը «ես կերիմ կոր» պօռաց և սկըսաւ թապրլտրկիլ։ Ընկերները կարծեցին թէ խեղկատակութիւն կ'ընէ կոր. հոգ չընելով քովէն հեռացան։ Կէս գիշերէն չորս ժամ ետքը մէկ մէն ալ այն կողմը եկան. տեսան որ Լըքէօ անշարժ մեռելի պէս պառկեր է։ Երցուցին ազգականներուն տունը տարին. բայց ժամանակն անցած էր. ջուր և քացախ և շաքար իրար խառնեցին, բայց ասկեց ալ մէկ դգալ մը հաղիւ խմցուցին. լեզուն կապուած մնաց. և կէս գիշերէն ետքն ժամ ետքը՝ բաղկերակն ալ զարնելէն դադրեցաւ. խեղճը մեռաւ։

—Բնական արիւծ։ Նաբօլիի Վէղուվիօ լեռան ծայրը քանի մը օր կար որ մարածի պէս էր։ Յունվար 4ին նորէն բըռընկեցաւ. մէկ մը կըրակ կ'երեւէր և կ'անցնէր, մէկ երկու րոպէն ետքը նորէն կ'երեւէր։ Գիշերը շատ վսեմ երեւոյթ. քով կրակի պէս վառած ըվա մը բղխել սկըսաւ կըրակ հանող բերնէն 20 մէտրոյի չափ վարով։ Բան և չորս ժամէն ետքը այս ըվան ինջաւ այն տեղ՝ ուր որ ճամբորդները իրենց ձիերը կը ձգեն։ Երկանակին նայելով հաւանելի կ'երեւէր որ հրաբուղխը սովորական կերպով պիտի բըռընկի։

—Աղոթպէր-Ռեան։ Փառանոյի Սէն է ուազ գաւառին Նէօֆլը լը շատօ քաղաքը ցորենին գինը 56 ֆռանք հատած էր. և ծախողները 60 ֆռանք կ'ուզէին։ Այն միջոցին մէկ երկրագործ մը ըսաւ որ ինքն իր ձեռքի ցորենը 50 ֆռանքի կ'ուտայ։ Ոչ աղացպան մը եկաւ՝ չափ մը առաւ, և 50 ֆռանքէն տուաւ գինը. երբ տեսաւ որ իրաւ կ'ուտայ կոր այն գնով՝ ըսաւ, ցորենը ամէնն ալ ինձի չափէ։ Երկրագործը ըսաւ. չէ. ամէնը մէկէն մէկ մարդու չեմ տար. վեց մարդու պիտի տամ. ցորենը այնքան սղած է որ՝ ձեռքէս եկածին չափ գինը կտրել ուզեցի. աւելի հարուստ ըլլայի նէ՝ աւելի ուժան կ'ուտայի։

—Արոեսպան։ Սէլանտ կղզին Ֆիօնիայի ցամաքէն զատող Կաան Պէլդ ըսուած նեղուցին ծովը այս ձմեռը կատարելապէս սառեցաւ. բայց նամակ և աւանդ (ամանէթ) կրող սուրհանդակները իրենց կանոնաւոր ընթացքը չի դադարեցընելու համար մէկ խելացի կերպ մը գտան։ Երկար և նեղ ձեւով խիստ թեթեւ նաւակներ շինեցին. ներքևնին անիւներ անցուցին, և սառին վերայէն կը քաշէին, մէկ կողմէն մէկալ կողմը ցամաքը անով կ'անցնէին։ Երբ որ անանկ մէկ տեղ մը գային որ սառը կոտրած ըլլար, և ցամաքի վերայէ քալածի պէս քալելը անհնար ըլլար, այն տեղը անիւները կը քակէին նաւակին մէջը կ'առնէին։ Աւանդներն ալ երկար գլանաձեւ ամաններու մէջ դրած ըլլալով, որ այն ամաններն ալ ջուրին մէջը չընկղմելու բանէ մը շինուած էին, մէկ ծայրերնին նաւակին կը կապէին և անանկ ջուրը կը ձգէին. իրենք ալ նաւակին մէջ մնալով թի քաշելով մինչեւ սառոյցին միւս կը տարին վերայ կամ մինչեւ ցամաքը կ'երթային. ասանկով առանց վտանգի և առանց սահմանեալ օրը անցընելու աւանդները և նամակները տեղը կը հասցընէին։

—Արքեպիսկոպոս։ Գաղղիայի Ռուէն քաղաքի Մերիէ-ռիալ ըսուած օրագիրը հետեւեալ սոսկալի դիպվածը կը պատմէ։

«Այս օրերս ողբալի բան մը պատահեցաւ Կուբիլլը — Ռանֆանժէռ ըսուած վիճակը. Սիրէնի Լրվայլեան անուն մէկու մը Լ.օռանպա քանի մը հոգի նասեր հայ կ'ուտէին. ամէնքն ալ բանուոր մարդիկ էին։ Սոնց մէկը՝ բերանը դեշ սորված էր. երկու խօսքին մէկը՝ Աստուծոյ ահաւոր անունը մէջ կը բերեր անվայել կերպով։ Լ.օռանպային տերը բարեկամաբար ասոր քանի մը իրատական խօսքեր զրուցեց այս բանիս վերայօք. մարդը՝ որ կրօնասէր մարդ մըն ալ էր՝ խրատները հեզութեամբ մտիկ ըրաւ։ Սեղանակիցներուն մէկը որ արուեստիւ Ջուլհակ էր. անունը Հերիւպէլ, խօսքի խառնուեցաւ, ըսկըսաւ Աստուծոյ գոյութիւնը ուրանալ. քանի որ այս ամբարիշտ խօսքերս խօսելով այն տեղն մարդոց ձայնը կտրած ոտշտած մնալը կը տեսնէր նէ՝ աւելի կը սրտոտէր, մինչեւ այնքան յանդգնեցաւ որ Աստուծոյ և սուրբ հաւատքի դէմ սոսկալի հայհոյութիւններ ընելու ալ սկսաւ։ Լրվայլեան անուշ խօսքերով ասոր կատաղի խենթութիւնը դադարեցընելու կը յորդոր։ Ջուլհակը ծաղրելով մը ըսաւ. քու Աստուածդ կայ ես. ես այս օր իրիկուան հացը առնոր քով պիտի երթամ ուտեմ։ Աչ նոյն վայրկենին այն տեղը կայծակի զարնուածի պէս երեսի վերայ գետինը ինկաւ։ Կեանքը այն րոպէին վճարած է եղեր։ Սեղանակիցներուն զարմանքն ու ապշութիւնը գրովշի պատմուիր. կ'ըսեն (կ'ըսէ յիշեալ օրագիրը) որ հոն գտնուողները ասոր այս յանկարծակի մահը Աստուածոյն պատիժ սեպեցին»։

Թէպէտ ամէն մարդ՝, և Աստուծոյ անունը ամենայն հիւ և դողութեամբ բերանը առնող բարեպաշտ մարդն ալ կրնայ յանկարծակի մեռնիլ, բայց պարագայներուն նայելով այս մարդուս այս խօսքը զրուցելն իբրեն մեռնիլը հրաշք սեպողներուն կարծիքը շատ խելքի դէմ կարծիք մը չէ։ Մանաւանդ թէ՝ ասիկայ հրաշք չէ ըսողը քիչ մը ծանրկէկ խօսք զրուցած կ'ըլլայ։ Մէկ բանի մը բնական կերպով ըլլալը հնարաւոր ըլլալով այն բանը հրաշք ըլլալն ալ չէ դադարիր։ Գործք առաքելոցին հինգերորդ գլուխին մէջ պատմուած Անանիայն ալ, անոր կինը Սափիրայն ալ, Պետրոս առաքելոյն առաջը յանկարծակի մեռանինչպէս որ մէկուն կաթուած պատահի նէ՝ որի առաջ ըլլայ նէ կրնան յանկարծակի մեռնիլ. բայց պատմութեանը պարագայն յայտնի կը ցուցընէ որ այն երկուքին անանկ յանկարծակի մեռնիլը հրաշք էր. և հոն գտնուողներն ալ հրաշք ըլլալը հասկըցան. որոներնին ահով դողով լեցուեցաւ։ Անոնց մահուանը պէս՝ այս ամբարիշտ հայհոյիչին մահուանը պատմութեանը մէջ անանկ պարագայներ կան, որ այն մարդը իր հայհոյութեանցը պատիժը գտաւ ըսողներուն խօսքը կատարելապէս կ'արդարացընեն։

ԾԱՆՈՒՑՈՒՄՆ

Արգոյ Կ-ճիկեան Յակոբ աղայի յօրինած Դեպուսաբանութեան ամենաօգտակար գիրքէն ովոր կը կամի գնել՝ Սախա Լեզի դրիմոյը գրավաճառ Պէր Սարգիսեան Պ. Գրիգորի խանը-ռեն կրնայ գնել։ Գինը՝ 25 ղ-ռ-ռ-շ է կազմալինը, և 20 ընդհանրացինը։

Ոսկանեան Պ. Յակոբը կը ծանուցանէ ուսուցիչներ ընդհանրապէս՝ որ ի-ր դասապետ-ռ-ռեան պաշտօնը կը շարունակէ այժմ 'ի Պոլիս 'ի Օրնճիրլի խանն. և կը խոստանայ չիշ ժամանակի մէջ մեծ յաջողութիւն կարելի միջոցները 'ի գործ դնելու։ Հայերէն Գաղղերէն Անգլերէն և Իտալերէն սովորելու ուղղակոյց փափաքը լեցնելու։

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԶՔ ԼՐԱԳՐԻՍ
Յովհ. Պր. Տէր Կրդ. Զամուրչեան։
Մինասի Աղաթոն։
Ի Պոլսի նոր խան։

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍ
Ի ՏՊԱՐԱՆԻ ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԻՒՀԷՆՏԻՍԵԱՆ